

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Հ Ն Ա Խ Օ Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Հնագիտոսրիս : (Տես երես 7)

Հայկական սրտերու ըղձիցը միակ կեղրոնը՝ Հայաստան աշխարհքն է . վասն զի հայ անուան յատուկ գաղափարը մենք ենք . Հայկայ սիրտն ունինք , Հայկայ կերպարանքն է մերը , և Հայկայ լեզուն կը խօսինք : Ուրեմն , ո՛վ ազգասէր և հայասէր ընթերցողք , մեր առաջին մտածութեանց տաքութեանը մէջ դէպ 'ի Հայաստան մէյ մը թուլինք մտքով : Ի՛նչ ողորմ տեսիլ հայրենասիրի մը համար . ո՛ւր են հոս այս աշխարհքիս մէջ ազգի մը մեծութե նշանները . քաղաք մը չկայ հոյակապ և ամրապարիսպ , որ իր աշտարակներուն ծայրէն արևուն առաջին ոսկեգոյն ճառագայթները բարեւէ . չկան արքունական պալատներ միակտուր մարմարիոնէ հաստ սիւներու վրայ յեցեալ՝ արժանի ընդարձակ տերութեան մը միահեծան թագաւորին . չես տեսներ ազգային հանձարոյն յիշատակարան մը կամ երևելի թագաւորի մը քաջութեանց կոթող մը . չես գրտներ նշան մը՝ որ Հայաստան գիտութեանց ու արուեստից սիրող աշխարհք է . ո՛ւր յաղթանակ մը ընդդէմ ճգանց ու բռնութեանց բնութեան : Սէ . այսպիսի նշաններով չփնտրուիր Հայաստան : Ի՛նչմարդաբնակ մեծ անապատ մըն է մեր հայրենիքը , որուն մէջ ցրիւ հագիւ թէ քանի մը հողէ վեր բարձրացած տնակներ կը տեսնուին . բաց օդուն մէջ կենդանութիւն չկայ , կարծես թէ ձմեռ մըն է մարդկային բնութեան , և հագիւ թէ արօրի մը խորին ճանչիւնը կ'ընդհատէ այդ անփոփոխ լուծիւնը . մարդիկներէ և մարդկանց ձեռագործներէն աւելի՝ բնութիւնը հոն ասպարէզ ունի , և իր ինքնազարդ գեղեցկութիւններն են Հայաստան երկիրը ձևացնողը . մթին անտառք թանձր

հովանիներ տարածած՝ քաղաքներու տեղ բռնած են . Եւրարատայ ալեզարդ հին ճակատները՝ ապառաժ կողերով վկայ են մեր տեսածներուն . մեծամեծ գետեր ազատ երկիր ու ազատ ընթացք գտնելով՝ իրենց զուարճութիւնները կ'ընեն . դալարազգեստ մարգագետիններ ալ ասդիս անդին գարնան ատենները կը փայլվրլին կանաչ գոյներով : Եւսօրուան օրս ասոնք են Հայաստանի՝ մեր աշխարհքին գեղեցկութիւնները . ասոնք միայն նշանաւոր են այն լայնատարած երկրին մէջ : Բայց այս վիճակով հայրենիքն է՝ որ Հայաստանը բոլոր ժողովրդեան մը սիրցնել կու տայ . այս՝ Հայաստանն է , որ մեր ամէն տեսած ու կոխած երկիրներէն աւելի սրբազան երկիր մը կը սեպենք մեզի , և ուր կ'ուզէինք առաջին անգամ աշուրնիս բացած ըլլալ աշխարհքիս լուսոյն . այս այն Հայաստանն է , զոր սիրոյն բորբօքը անման դրախտ մը կ'երևցնէր մեզի : Սխաբուինք , մեր հայութեան վրայ ունեցած պարծանքնիս այսպիսի Հայաստան մը չըծնաւ մեր սրտին մէջ . այս մեր սէրը հին նախնիքը տուեր են մեզի : Հայ մը՝ Բէլը գետին կործանող դիւցազնին հետ ներկայ կ'ըլլայ երևակայութեամբ այն արիւնահեղ դաշտին ահաւոր տեսարանին . հայ մը Եւրտաշէս թագաւորին բիւրաւոր զօրացը հետ ինքն ալ մէկտեղ եռանդեամբ Ելլեսպոնտոսը կը կտրէ՝ Սունաստան արշաւելու համար . լերան ստորոտը կեցած՝ կ'ուրախանայ այն արքայական պերճ հովանոցին վրայ , զոր պատերազմասէր սրտին սփոփանացը համար կը կառուցանէր Տըրդատ թագաւորը : Եր պարծանքը՝ մեր պատմութեան նշանաւոր յիշատակներէն կ'առնենք , որոնք կը ցուցնեն մեզի երևելի թագաւորաց ու քաջաց ձեռքով եղած Հայաստանի կերպարանափոխութիւնները . ո՛ւր է հիմա Ա Եւրտաշիսի օրերէն մէկը , որ Հայաստանի մէջ հռչակաւոր արձանագործներուն քանդակած Եպոլոնի , Երտեմիսի և Հերալկեսի աշխարհաբարոզ արձանները կան

գնուած տեսնէի , ու երանէի Հայոց
 Թագաւորին քաջութեանը , որ այսպի-
 սի ընտիր ախորժակի փափաքներուն կը
 ծառայեցընէր . այն զինուց փայլը ինչ-
 պէս արդեօք ճոխացուցմեր Հայոց միտքն
 ու սիրտը օտար մեծութիւններով . նոյն
 արեւն էր նաև իր որդւոյն Բ Տիգրանին
 օրերը , զորն որ արժանի որդի ու Թա-
 գաժառանգ ունեցանք Ղրտաշխի պէս
 Թագաւորի մը . շատ կողոպտուեցաւ
 Յունաստան ասոնց օրերը իրեն գեղա-
 րուեստից զարդերէն . բայց Ղրմաւիրի ,
 և իրեն նման քաղաքաց այսպիսի գե-
 ղեցկութիւններ կը վայելէին : Արուանդ
 մը Թագաւորէ , կը տեսնես հոյակապ
 մեհենից քաղաքներ բարձրացած , և ա-
 րևելեան բնաւորութիւնը գեղեցիկ ու
 արուեստակերտ անտառներու մէջ իր
 Թագաւորական հոգերը մոռցած : Վո-
 խուի պատկերն ու տեսարանին վրայ ան-
 ցնի Ղրտաշէս Բ մը՝ դարձուր մէյ մը
 աչքդ Հայաստանի վրայ , ու ինչ կը տես-
 նես . ահաւասիկ նորանոր վայելազարդ
 քաղաքներ կը ծնանին՝ մեծազօր Թա-
 գաւորի մը փառացն արժանաւոր պա-
 լատներով . մէկ կողմը հազարաւոր հայ
 աշխատաւորներ արքունական ճամբայ
 կը կտրեն բոլոր երկրին մէջ . ասդին լայ-
 նատարած գետերու վրայ միակամար
 կամուրջներ կը ձգուին . լեռներու դաշ-
 տերու կորդ երկիրներուն վրայ արևուն
 լլցսէն կը փայլին անթիւ խոփեր , որոնք
 գործունեայ երկրագործաց քրտանցը
 տակ կը ճեղքեն կը պատուտեն անբեր
 գետիները . անդին ծիծաղաշարժ ա-
 լեաց վրայ կը նային արքունական ան-
 նման բուրաստաններ , որոնք արուեստի
 փափուկ գեղեցկութիւններով զմայլել-
 կու տան հոն հանգչողին սիրտը : Ղն-
 ցան այս դարերը , զորոնք հրչափ հայ-
 րենասէր սրտեր արդեօք օրհնեցին այն
 ատենը . անցան Վ աղարշայ , Ա Ռոս-
 րովու և Տրդատայ օրերուն Հայա-
 ստաններն ալ , որոնք պատկառանք կու
 տային ասիական ազանց . և այն վսեմ
 բրիտանական կրօնքը , որ մեծագոր-
 ծութեանց ալ ծնող ու սնուցիչ է , ա-
 տեն մը՝ Վերսիսի պէս հայրապետի մը

երկրին երջանկութեան վրայ յոգնել
 կու տար : Իսկ այն Ղնի քաղաքին կու-
 րուսեալ մեծութեանց վրայ որ հայը
 կրնայ առանց արտասուաց նայիլ . օր մը
 Ռազրատունեաց Թագաւորը հոն կը
 նստէր առանձին քաղաքի մը մէջ , ու
 ըրուն գեղեցիկ ու հիանալի մնացորդնե-
 րը ժամանակին անգութ ձեռքէն խա-
 լըսեր են՝ այսպիսի պալատի մը մեծա-
 գործութեանը վկայելու համար . նա-
 խարարներն ու մեծամեծքը հազարա-
 ւոր պալատներ կանգնած էին հոն՝ Թա-
 գաւորի մը պատուոյն համար . բարձր ի
 զուխ կը պանծար հոն ճշմարիտ կրօ-
 նից պաշտամունքը ու հազար և մի
 եկեղեցեաց մէջ Ղստուծոյ անունը կը
 փառաւորուէր : Ղսպիսի էր Ռազրա-
 տունեաց դողդոջուն ու տկար Թագա-
 ւորութեան վիճակը . ինչ պարծանք-
 ներ ուրեմն ունեցեր է Հայաստան
 Հայկազանց ատեն , որ 1800 տարի օ-
 տար ու հզօր Թշնամեաց դէմ հաստատ
 բռնեցին մեծ աշխարհք մը . ինչեր
 տեսեր է արդեօք Ղրշակունեաց Թա-
 գաւորութեան ատեն , որոնք զՎար-
 սիկս , զՅոյսս և զՀռովմայեցիս փո-
 փոխակի կը դողացընէին , և Հայ չե-
 ղող ազգաց՝ հայութիւնը նախանձելի
 կ'ընէին : Ինչ եղեր է , չեմ տեսներ
 այն Ղլթամարը , որուն զարդարանացը
 համար հանձարներ ու Թագաւորի մը
 բոլոր զօրութիւնը ի գործ կը դրուէր .
 այն արքունի պալատն ու այն հոյակապ
 եկեղեցին այսօրուան օրս մեր պարծա-
 նացը համար բաւական էին :

Ղսոնց հետ ինչ ուրիշ հայկական
 պարծանքներ ու մեծութիւններ ալ ար-
 դեօք կը ննջեն մինչև ցայսօր Հայա-
 ստանի հողերուն մէջ , զորոնք պատ-
 մութիւնը զլացած է մեզի ծանօթա-
 ցընելու . ցած տնակներու տակ ու ան-
 մշակ անդաստաններու մէջ ինչպիսի՛
 պալատներ արդեօք ծածկուած են .
 ո՞ր են Ղստուծոյ փառաց տաճարները .
 ինչ կորդացեալ , անմարդաբնակ , ու
 աննշան կարծուած երկիրներու տակ
 Թաղուեր են արդեօք հայ անդրիա-
 գործներու քանդակներն ու հայ պատ-

կերահաններու արևելեան նկարները . որ այրերուն մէջ քաշուեր են այն մատեաններն ալ , որոնց մեր հարբը իրենց հանձարոյն գաղտնիքը աւանդեր էին : Ս'եր հարբը զարգարեցին այդ հայաստանը՝ իրենց անմահ քրտինքներովը , և իրենց կենդանութեան ատեն նոյնը վայելեցին . պարտէզ , կամ մանուշակ թէ ըսեմ՝ դրախտ մըն էր այն ատեն մեր աշխարհքը , որուն ամէն կողմը փունջ փունջ ցանուած գոյնզգոյն ու իրարմէ գեղեցիկ ծաղկոյններէն աչքդ կը լեցուէր , այն առաւօտեան անուշահոտ մեղմիկ բուրմունքներէն սիրտդ կը զմայլէր ու զքեզ կը մոռնայիր , և միտքդ ալ այդ գեղեցկութիւններուն վրայ մտածելով՝ կը զուարճանար . բայց չուշացաւ՝ փչեց ու թով մը հիւսիսային հովը , ու թարչամեցաւ դրախտը : Ազեցին բիւրաւոր թշնամիք հայաստանն ալ իրենց աշխարհքներուն անզարդութեանը նմանեցրնել . որովհետև իրենց արշաւանաց տեղուանքը պէտք էր որ իրենց բնութեանը կնիքն առնէին վրանին . ուզեցին և ըրին . ինչաւ հայաստան հողուն տակը , և բաց օդն ու բնութիւնը միայն մնաց անկէց ետքը թշնամեաց յաղթանակ . կորսնցուց հայաստան իր տերութեանը հետ նաև ապագայից առջև պարծելու անգիւտ մեծութիւններն ալ , և իր որդւոցը՝ հայութիւնը թողուց մի միակ բաժին : Ս'եր էր Ազեկիէլ մարգարէին այն մէկ հրաշարի ձայնը , որ վայրկենի մէջ հողերը ձաթուտել տալով՝ եթէ այն հին դիւցազանց ոսկերոտիքը չէ , գոնէ հայոց համբաւոյն պարծանքները կենդանացրնէր մեզի . ինչ երազանման ակրնկալիք , հայրենասէր սրտի մը հեծութիւններէն ծնած : Բայց այդ յուսոյն էութիւն տուող չկայ արդեօք ուրիշ ձայն մը , զոր այսպիսի դիւցազանց որդիքը հայրենական հողին վրայ պէտք է հնչեցրնեն : Հնագիտութիւնը , այն ազնիւ ու աշխոյժ զգացմունքը , որ սրտին հայրենասիրութիւնը կը հանդարտեցրնէ ու մտաց մեծ զբօսանք կու տայ նորանոր անակնկալ գիւտերով ,

հնագիտութիւնը , որ մեր հին հարց յիշատակներովը՝ իրախոյս ու մխիթարութիւն կու տայ սրտերնուս թէ այսպիսի հարց սերունդ ենք . հնագիտութիւնը , որ յորդոր կու տայ մեզի ու ճամբայ կու ցուցրնէ իրենց բարձրութեանը հասնելուն ջանալու . հնագիտութիւնը միայն կրնայ մեզի մեր պարծանքները դարձրնել . որովհետև ինքը պատմութիւն մըն է մեզի հին դարուց , թերևս աւելի լուսաւոր քան զգրաւորը , և իր գտած գանձերուն վրայ կրնկատենք կը տեսնենք մեր նախնեաց իմաստութիւնը , գիտութիւնը , մեծութիւնն ու վսեմութիւնը , ու անով բնութիւննիս կը մեծնայ կը բարձրանայ՝ ցաւելով մեր հիմակուան վիճակին վրայ . անոնց վրայ աչուրնիս սևեռած՝ անմեղ հպարտութեամբ մը կ'ըսենք . Բոնք այսչափ հազար տարիէ՛ ի վեր առաջ իմ ծնողաց , իմ հարցս աշխատութիւններն են . իրենց ձեռաց անջնջելի կնիքը տպաւորուած է վրանին . գրկեմ ասիկայ , որ ինձմէ երջանիկ գտնուեցաւ՝ իմ հարքս տեսնելուն համար . հարցընեմ իրեն ինչ լուր ունի իրենցմէ : Ս'ահը դիւցազունները կը վերցրնէ կ'առնէ . բայց անոնց ձեռագործները մահուան իշխանութենէն կ'ապստամբին , դիւցազանց մահուրնէն ետքն ալ երկարատև են . թէ որ Տրդատայ յիշատակը բնութեան տեսարանի մը չափ ազդեցութիւն ունի վրանիս , ինչ արտասուախառն ինդութիւն պիտի ունենանք ուրեմն՝ թէ որ իր կանգնել տուած շէնքերէն փրթած քար մը ձեռուրնիս ձգենք , ու իբրև իրեն կենդանի պատկերը պիտի գուրգուրանք վրան ու շարունակ աչուրնիս հոն պիտի դարձրնենք : Ս'վ երջանիկդ՝ Ախուէ , այսօրուան օրս գունքու հարազատ որդիքդ կորսնցուցեր էս՝ փառացդ յոյսերուն աւանդապահները , որոնց միայն պարտքն էր իրենց հայրենիքը սիրել . բայց ինչ նախանձելի բաղդ . նոր որդիքներ , որոնք քու փառացդ որդիքներուն սերունդը չեն , հեռաւոր ու օտար աշխարհքներէ կը դիմեն կու գան քեզի

ու աննման եռանդեամբ իբրև նոր Մտորեստանեայք ոմանք՝ քու հին թագաւորացոյ պալատներն ու հրաշագործ շէնքերը և քու ազգիդ մեծութիւնները կը յափշտակեն կ'առնեն հողէն ու յարգանօք ճակատնին ասոնց վրայ կը դնեն : Իսկ Հայաստանի վրայ դառնալով՝ ինչ պէս հազարումէկ ափսոսներ չտամ իրեն , որ իր բնիկ որդիքներէն հարիւրաւոր տարիներէ՝ ի վեր չընդունիր այս օգնութիւնը , որ իրենց առաջին սիրելի պարտքը պիտի ըլլար , և որուն ինքնակամ պիտի դիմէին՝ անով իրենց պարծանքն ալ ապահովընելու : Մ. յո , հողին տակ ուրիշ Հայաստան մը կենդանի է՝ բնիկն Հայաստան , որ օր օրուան վրայ որչափ արդեօք գանգատանօք կը սպասէ մեզի՝ որ գանք յարութիւն տանք իրեն հնազիտութեան ձեռքով . վասն զի իր հին որդիքը՝ մեր թագաւորները , մեր քաջերը , մեր հայրապետները՝ այս պարծանքները ապագայից համար կանգնեցին , մեզի համար կ'աշխատէին ասոնց վրայ . Սեր որդիքը զասոնք տեսնելով՝ պիտի զմեզ յիշեն , կ'ըսէին ու կ'ուրախանար սրտերնին , և աւելի դիւրութեամբ մը շէնքերը կը թռչէին օդուն մէջ . այս պարծանքները կը դրնէին իրենց ու մեր մէջը սիրոյ նշան , ասոնց կը յանձնէին իրենց համբաւը : Կիտեմ՝ որ ամենքնիս ալ կը սիրենք մեր զիւցազուն հարքը . անտարակոյս եմ որ ամենքնիս ալ հարց համբաւը՝ մեր անձանց համբաւը կը սեպենք և կ'ուզենք որ ամէն կողմ տարածուի . ուրեմն չվախնանք չտարակուսինք , ո՛վ ազգասէր ընթերցողք , մերձենանք հաստատ քայլով հայրենեաց աւերակներուն ու հին յիշատակութեամբ պատուած անապատ տեղերուն . ցուցնենք Հայաստանի՝ որ եթէ այսպիսի հարց մեծութեանը հասնիլ չենք կրնար , բայց գոնէ գիտենք իրենց հանձարոյն արգասիքները պատուել ու իբրև մեր ազգութեանը զրաւ յարգել . որպէս զի չըլլայ թէ ստուգի այն տխուր գուշակութիւնը , զորն որ հայրենասէր սիրտը աղօտ մը ապագային մէջ նկա-

րուած կը տեսնէ , և որն որ կարծես թէ քիչ մը սկսած է ապագային սահմանէն ալ ելլել . կ'ուզեմ ըսել , չըլլայ թէ օտարները գան մեր փառքը յափշտակեն ու մեր ազգութեան պարծանքները առնեն մեզմէ :

Հ . Գ . Ճ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

կար և անոր գործածութեանցը վրայ :

Բ . կարևարակն երբիև բարեկարգութիւնը :

Կաթնարանի մը ներքին բարեկարգութիւնը՝ կաթին ազնուութեանը վերայ շատ ազդեցութիւն ունի . անոր համար երկրագործին դիտելու հարկաւոր բաներէն մէկն ալ այս պիտի ըլլայ : Եթէ կաթնարանին դուռը պէտք է ամրախից փակել , որպէս զի արտաքին օդը կերպով մըն ալ ներս չկարենայ թափանցել . թէ որ կարելի չըլլայ այս պայմանը կատարել , կամ թէ դուռը հիւսիսային դին չկարենայ շինուիլ , այն ատենը կրկին դուռ ըրէ : Սերէն պատուհան մը բաց , զորն որ ընդհանրապէս փեղկով մը գոց պահէ , ու միայն այն ատենը բաց՝ երբ կաթնարանը հովահարել ու չորցնել հարկ ըլլայ , և կամ օրուան մէջ զուգախառնութեան աստիճանը ցածընել կամ բարձրացնել ուզենաս , և ամսուան զով գիշերներն ալ կաթնարանդ քիչ մը զովացնել . բայց որպէս զի փեղկը բանաս , առաջուց մոնիորով՝ կամ երկաթի թելով ամենանեղ հիւսուած ցանցով մը գոցէ , որպէս զի ճանճ և ուրիշ տեսակ մանր ճճիներ ներս չմտնեն . թէ որ մոնիոր դնելու ըլլաս , այն ատենը պէտք է որ դրսուանց պատուհանին դիմացը երկաթէ վանդակ քաշես , որպէս զի կատուն ու մուկը չծակեն մոնիորը :

Պատուհանները ապակափեղկ պէտք

1 ՏՃ . Մտնալոյս :